

S. ՄԵՍՐՈՊ ՎՐԴ. ՏԵՓՈՅԵԱՆ

(1903 – 1978)

Ս. Յակոբեանց Միարանութիւնը վիշտը ունեցաւ կորսնցնելու իր բազմավաստակ եւ երեց Միարաններէն Բեթղեհէմի Ս. Ծննդեան Վանուց Տեսուչ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Տեփոյեանը:

Հանգուցեալ Հայր Մեսրոպի առողջութիւնը խախտած էր արդէն տարիններէ ի վեր: Կր տառապէք շաքարախտէ և արեան գերճնշումէ, որոնց հնտեւանքով անցեալ տարի ետ վերադարձած էր Ամմանէն, ուր գացած էր Պարսկաստան այցելութեան իր համրուն վրայ. Ս. Ծննդեան Տաճարին գորգեր ապահովելու մտադրութեամբ: Մահը՝ պատահած Բեթղեհէմի Ֆրանսական Հիւանդանոցին մէջ չորեքօրեայ տաժանելի հոգեվարքէ մը ետք, Ուրբաթ՝ Յունիսի 2ին, արդիւնք էր աակայն սրտի տագնապի:

Հանգուցեալին մարմինը նոյն օրը փոխադրուեցաւ երուսաղէմ, եւ, երեկոյեան ժամկրութեան աւարտին, շարականներու երգեցողութեամբ դագաղը զետեղուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի ատեանին մէջ:

Յաջորդ օր, Տարաթ, Յ Յունիս, Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուցուեցաւ հանգստեան Ս. Պատարագ: Պատարագին էր Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրեան: «Աղջոյն-ի ատեն գագաղը բեմ հանուեցաւ: Գերշ. Տ. Տանէ Արքապիսկ. կատարեց վերջին օծումը և խօսեցաւ գամբանականը, դրուատելով կիսադարեան անաղմուկ այլ եկեղեցասէք գործունէութիւնը հանգուցեալին:

Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ ժամը 10ին: Ներկայ էին, Բեթղեհէմի երկու Քահանայ Հայրերէն եւ Տիրացուներէն ու տեղուոյն Հայ համայնքէն բացի, Յունաց եւ Լատինաց Ս. Ծննդեան Վանիք Տեսուչները եւ օտար անձնաւորութիւններ, որոնք տարիններու ծանօթութեամբ կապուած էին Հանգուցեալին: Արարողութեան նախագահեց Գերշ. Տ. Տանէ Սրբազն: Հայր Մեսրոպի մարմինը ամփոփուեցաւ Ս. Փրկչի գերեզմանատան մէջ, բռվիկը Գերշ. Տ. Սուրէն Արքեպահ շիրմին:

Իր մահով Ս. Աթոռը կը կորսնցնէ իր պաշտօնին վսեմութեանը գիտակից. պարտաճանաչ ու գործունեայ հոգեւորական մը, որ իր մարդամօտ բնաւորութեան շնորհիւ յարգուած ու սիրուած էր Հայէն ու օտարէն հաւասարապէս:

Հայր Մեսրոպ ծնած է 1903ին, Տիգրանակերտի մօտերը եղող Հազրոյ գիւղաբաղարին մէջ: Տարագրութեան սարսափները ճաշակելէ ետք, մահէն մազապուրծ նողոպրած, 1926ին կու գայ երուսաղէմ եւ կ'արձանագրուի որպէս աշխատաւոր Միարան Ս. Աւելիտիս ու ծառայութեան կը կոչուի Ս. Ծննդեան Տաճարէն ներս: 1928ին կը սատանայ Ուրբար կրելու արտօնութիւն, իսկ 1931ին կը նշանակուի Լուսարար Ս. Հրեշտակապետաց Վանուց: 1944ին կը փոխադրուի Ս. Յակոպ իրեն մասագործ եւ օգնական լուսարարի: 1946ին կը ծեռնադրուի կուսակրօն արելայ, Ամեն. Տ. Կիւրեղ Բ. Պատրիարքէն, իրեն օծակից ունենալով Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեանը: Յաջորդ տարի կը նշանակուի Տեսուչ Բեթղեհէմի Հայոց Վանիքն, պաշտօն զոր կը վարէ երեսնամեակ մը. ի բաց առեալ 1957-1959 տարիններէն. երբ, վանական տիսրահոչակ պայքարի օրերուն կը բերուի երուսաղէմ, կարգուելու համար Տեսուչ Ս. Յարութեան Տաճարին: 1954ին կը ստանայ Վարդապետական գաւագան: Երկար տարիններ, մինչեւ իր մահը, եղած է անդամ Տնօրէն ժողովոյ:

«Ալիոն», յանուն Ամմն. Ս. Պատրիարք Հօր եւ Միարանութեան անդամներուն, երկնային խաղաղութիւն կը հայցէ Հանգուցեալի բարի հոգիին: